

Մ Է Ճ Մ Ո Ւ Ե Յ Ը Հ Ե Վ Ե Տ Ի Ս

ԵԼԹՐՆՃԸ—ՍԵՆԵ

(1867)

ՆՈՒՄԵՐՈ—526

1867—ԲԵՊԻԼ ԵԽԸՐ 13

ԵԼՈՍԹՈՍ 2

ԵԼԱՅԻՐԱՆԿԱ 14 ԵԼՈՍԹՈՍ

ԵՍԹՈՒՆԵ 2 ԵԼՈՍԹՈՍ 2ԵՐԸԵՄՈՍ

Հաճախորդներ ինչպե՞ս փոխել :

Պրիմեր 10 աղբյուր :

Սեպտեմբերին պիտի պիտինտեն պրիմերսը ինչու, ահալի ինչինտեն գիշու գալ վար :

Պրիմեր 12 աղբյուր :

Կալիֆոռնիայի նամ Բրուսիանըն նիմ րեմմի զաղեթասը , իմբերաթոր Նաբոլեոն ինչ Բրուսիա գրալը մապեյնտեն , Գոպլենս շէհրինտեն պիր միւլագաթ վուգու պուլաճաղընը օհհիհէ չըգարմագտա տըր :

Բալի 12 աղբյուր :

Խիտիլը Սըսըր Իսմայիլ բաշա հաղբեթերի , Տէր Սաատեթե աղի մեթ իթմէր իւզրէ , պու կիւն թուլն լիմանընտան վաբօրէ կիրմիլ տիր :

Ֆրանսա վէ Լաթրիա իմբերաթորըրինին պիր պիրի ինչ կէօրիւ շէճէրէրի պուլնտան ագտեմ . տէֆաթ ինչ թէվաթուր պուլմուլուտու : Սոն հաւատիսաթէ կէօրէ . պու միւլագաթ՝ աղոսթոսուն 18 ինտէ եանի էօնիւմիւլտէրի բաղար կիւնիւ Լալեմանեատա Սալցալուր շէհրինտեն վուլ :

գու պուլաճաղ վէ պուլնա աղա բօլիթիգաճա պիր էհէմմիլէթ վէրմէմէր իւզրէ . կէրէր Լաթրիանըն վէֆէրէր Ֆրանսանըն էքսէրի զաղեթալէրի շուսոն կիւնիլուտէ գիլատէսի ինչ սուլհա մէյալ պիր աղըղ իսթիմալ ինչ մէքտէ տիրէր :

Բուսիա Տէվէթինին՝ պու տէֆալաբուրա բիլաշալէրինտէ , իւլ էիւզմիլիոն Ֆրանգայէ պալիլ պիր իսթիգաղըն ագտինէ մուվաֆֆաթ օլմուլ օլտուղու ինչիթիլմիլ տիր :

Բուսիա իմբերաթորու հաղբեթէրինին՝ ֆամիլէասը ինչ պերապէր պիր իքի այ գաուար իգամէթ ինչ մէք իւզրէ Գըրըմ ճանիպինտէ վագը պիր սէրայընա վաղ օլմուլ օլտուլուտան . Տէր Սաատեթե պուլուլնան պէօլիւք էլիսի ճէնէրալ Վիկաթիլէֆ արղը պէնտէկիսին ինչապըղմընտա . կէչէն ճումա իրթէսի կիւնիւ օլ ճանիպէ հարէթէթ ինչ միլ . վէ ալտէթինէ գաուար , սէֆարէթ միւլթէշարը միւսիւ Սթալըն մապահաթիլիւղար գալաճաղը ինչիթիլմիլ տիր : Բէզալիք թէրաֆը Սալթանաթը Սէնիլէտէն . Իմբերաթորու միւլարալէյհ հաղբեթէրինին :

Ինչ պու Բուլնամէ հաթիմատա իքի աէֆա , եանի սալը վէ բէնշէմիլէ կիւնիլի նէշը օւլաճաղ : Ֆիլաթը Լաիմանէտէ Սէճմուլը Հալաթիւս ապօնաթ օլտուր ինչ սէնիլ 80 զուլուլ վէ ալթը 30 զուլուլ տուր : Ապօնաթ օլմայմուրա սէնիլին 60 վէ ալթը այլըղ 55 զուլուլ տուր : Տաշապարտա , բօսթա իւճրէթի իւղէրիլիլէ օլարապ Սէճմուլայա ապօնաթ օլտուր ինչ սէնիլ 60 ալթը այլըղ 55 զուլուլ վէ ապօնաթ օլտուր ինչ սէնիլ 70 վէ ալթը այլըղ 40 զուլուլ տուր :

Թէպիքի զըմբնտէ . Տէվէթիւ-
Վապուլի բաշա հազրէթլէրինն Ղը-
րմ ճանխլինէ խղամը ըրվայէթ օ-
լունմագտա տըր : Լէվնէ Զէրալ :

Իթալիանըն պազը մահալլէրին-
տէ և վէ ալէխուսուս Սիլիւա առաւ-
սընտա պու աէֆա գօլէրա իլլէթինն
զուհուր իլլէմիշ օլտուղու մէսմուաթ-
տէն տիր :

— Պազը միւհիմ միտտէլէր հազ-
գընտա , մէշվէրէթ իթմէք իչիւն
միւշիբանի քէրամ վէ վիւքէլայը ֆէլի-
խամ հազրաթը , իշ պու բաղար իթ-
թէսի կիւնիւ սարայը Զիւմայունա
տավէթ պույրուլմուշ օլտուղարը ի-
շիթիլմիշ տիր :

— Կէչէն բաղար իրթէսի սապա-
հա գարըր . Իւսիլուտարտա Չէշմէ-
մէյտանը նամ մահալտէն գաղաէն ա-
թէշ զուհուր իտէրէք , պէշ օն բար-
շա խանէ վէ տիւք.քեան եանմըշ տըր :

Վէզալիք յուլիսին 28 ինճի ճիւ-
մաա կէճէսի , սաաթ իքի գարարլէ-
րինտէ , Սուլթան Պայադիտտէն "պիր
գօնագտան աթէշ զուհուր իտէրէք ,
եալընը մէզ.քիւր գօնագ միւհիթէ-
րէք օլարագ պասթըրըմըշ տըր :

— Խրտըլի Սըսըր հազրէթլէրինն
վալիտէլէրի տիւնքի կիւն Սիթմանէյէ
թէշլիֆ իթմիշլէր տիր :

— Սապըգ Նաբօլի գըրալընըն ,
փալտէլէրի Տամաա գօլէրատան վէ-
ֆաթ իթմիշ տիր :

— Պունտան ագտէմ մէմուրիլէ-
թը մախսուսէ իլէ , Կիրիտէ կէօնտէ-
րիլէն , Սէրվէր էֆէնտի հազրէթլէ-
րինէ , միւշիբիք իհսանը իլէ Կիրիտէ
վալի նասպ պույրուլաճաղը իշիթիւ-
մէքտէ տիր :

Փաթի 1	Աղութուս	գօնաօլտէ	3040—2910
Լօւար 2	"	"	3014—3058
Փաթի 3	"	"	3070—3080
Փաթի 3	"	"	3080—315
Լօւար 6	"	"	3038—3058
Փաթի 7	"	"	3080—3090
Լօւար 8	"	"	3038—3078
Բաթի 9	"	"	31—315
Լօւար 10	"	"	3078—3118
Լօւար 12	"	"	3114—31—18

ՄՈՒՀԻՄ ԻԼԱՆ

ԳԱԼԻՋԱՅԱ ՖՐՕՆՏԻՆԱ

Վաքսիւլ իչինտէ օլան պու եէնի
մուալիճէ , սըթմա իլլէթինէ հէր գը-
նա գընա թէրթիպլէրինտէն զիտաէ
ֆայիտէյի ղէ յթէյիթի սահիհ տիր :

Թիթրէմէ պաշլամաղտան իքի գաթ-
սիւլ ալընըր . վէ պիր եա իքի գաթ-
սիւլ տէ սըթմա իւղէրինտէ իքէն .
սօքթաթօտան հասըր օլան մաղարաթ
պուհուա եօգ յուր :

Տէրունինտէ եալընըր օն առէթ
գաթսիւլ օլան պիր շիշէնին պահաթ
օն պէշ զըրուշ տուր , վէ իւշ սըթ-
մալըյա էլլէրի :

Տէքօղլիթօու . Վալաթաա միւ-
սիւ Վարդալիթի էճալիսանէսինտէ
վէ սահիպի ինզանըն մաղաղասընտա :

Վալաթա կիւմիւք սօգաղը Լ. 22 :
Իլլա . Ո . Պառա ղէ Գոմբանիա : 16

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ

Մէճիտիլէ իւրա 292 :
Տէրունաթը ումուսիլէ թահլի-
լաթը 100 առէա ինիլիլ եա
խօտ 140 առէա վրայի Օսմա
շիլին պէհէրի ֆայըղը սըլմըշ :

ՃՈՒՄԱԿ ԵՐԹԵՍԻ			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
ՅՐԻԼԻՍ 29			31			ԱՅՍԹԻՍ 1	
Սապահ	Էօլէն	Լէլալ	Սապահ	Էօլէն	Լէլալ	Սապահ	Էօլէն
104	104	104 20	104 20	104 20	104 20	104 20	104 20
33 1	32 57	32 34		33 7	33 6	33 10	33 18